

Ս. Ասազնի Տօնը. — Գեղեցիկ սովորութեան մը
համաձայն խանդավառ մթնոլորտ մը կը ստեղծ-
ծուի Ա. Սահակ պարթեւ հայրապետի յիշատա-
կին առթիւ. Սեւրի Մուրատեան Վարժարանի
մէջ, նոյն նշանաւոր հայրապետին անուանակիր
ՎՃ.իս Տեսուչ Հ. Սահակ վարդապետի տօնին
օրը: Փետրուար 12-ի Կիրակին, կէսօրէն վերջ,
մեր ընտիր բարեկամներու բազմութեամբ և ա-
շակերտաց ծնողաց ներկայութեամբ, ՎՃ.իս Պէ-
շիքթաշլեան սրահը լեցուած էր արդէն: Հանդէ-
սին սկիզբ տուաւ աշակերտաց խումբը դպրոցա-
կան քայլերգով, որուն յաջորդեցին մաղթանքներ
նախ բարձրագոյն դասարանի աշակերտներէն,
արտասանութիւններ, յետոյ նորէն մաղթանքներ
զանազան լեզուներով: Միջանկեալ՝ ջութակա-
հար Պրն. Վահէ ձինկէօզեան, նախկին սան և
այժմ ուսանող երաժշտութեան Բարիզի «Ecole
Normale de Musique»ի մէջ, ընկերակցութեամբ
դաշնակի նուազեց ջութակով Massenet-ի «Les
Méditations de Thaïs» և «Allegro di Veracini», ի յայտ բերելով ճկուն, զգայուն և նուրբ
ձիք, և մեծ յառաջադիմութիւն մը իր ճպոտի
արուեստին մէջ:

Ապա Գ. Դաստիարակության մասին հայոց պատկերը ներկայացնուցին «Դրումի վաճառական»ը. գլխաւոր դերասաններն էին Յակոբ Յովակիմեան, Նորբերտ Գնդունի, Գառնիկ Խաչատրյան, որոնք առաջին անգամ բեմ ելլելով հանդերձ յաջողութեամբ ներկայացնուցին ծիծաղաշարժ պատկերը:

Յաջորդեցին ապա ուղերձներ, մաղթանքներ և
արտասահնութիւններ՝ այս անգամ փոքրերու կողմէն, որոնք դաս առ դաս կը նուիրէին իրենց սիրելի Տեսուչ Հօր իրենց զրական աշխատութիւնները՝ մտքի և գրչի սիրուն ցոյցերով։ Բազմալեզուեան արտասահնութիւններուն մէջ յաջող գեր կատարեցին Պ. Փիւթիւնեան, Պ. Թորիկեան Բ. Վուչչինոյ և Կորբեր Գնդունիք Յետոյ Տիկ. Կ. Յովսէֆեան Թէ հրանէն՝ խանդավառուած օրուան հանդէսէն՝ մաղթողական խօսքեր ըրաւ Հ. Սահակ Վարդապետին, բոլոր մայրերու և մանաւանդ պարսկահայ մայրերու կողմէն, որոնց զաւակները կ'ուսմանին վարժարանիս մէջ։ Շեշտեց թէ որպան հարկաւոր է դպրոցը, մասնաւորապէս Մխիթարեան վարժարանները, տալու համար հայ պատանեկութեան տոհմային և առողջ դաստիարակութիւն մը, ու վերջացուց ուղերձով բոլոր հայ կանանց՝ ձեռքի տալու և օգնելու Մուրատեան վարժարանի ծաղկումին ու

բարգաւաճման։ Ապա վարի կարգի աշակերտներու խումբ մը խաղացին «Si j'étais le Professeur» շատ զուարժ և շինիչ զաւեշտը։ - Հուսկ բեմ բարձրացաւ Հ. Սահակ Վարդ. Տէր-Մովսէս սեան ուժեղ ծափերու մէջ և ներկայացուց Սուրբ Սահակ հայրապետի մեծ դէմքը իր կրօնական քաղաքական, ու գրական հսկայ գործունէութեան մէջ՝ հանելով օգտակար հետեւութիւններ զաղութահայ հասարակութեան համար։

• •

Բարեկանգնաւու Ներկազնությունը. - Մլիթթարեան Վարժարաններու մէջ պատմական դարձած աւանդութիւնն մըն է այլիւս թատերական ներկայացումը բարեկենդանի օրերուն։ Աեւրի Մուրատեան վարժարանի ազնիւ բարեկամները, աշակերտաց ծնողները, և զաղութի ընտրանին ինչպէս ամէն տարի այս տարի ալ յատուկ՝ համակրութեամբ, չէին ուզած աշքէ վրիպեցնել Փետրուար 19 թուականը։ Կիրակի կէսօրէն վերջ, ժամը 3ին, ՎՃ. իս Պէշիքթաշլեան թատերասրածը արդէն սկսեր էր լեցուիլ։ Ընտրուած նիւթն էր «Անիթեալը», Շելլերի «Աւազակներ»ուն վերածում մը աշակերտական բեմերու վրայ, կատարուած Հ. Թագէոս Թոմանանէն։ Խոր հոգեքանութիւնն պահանջող խաղ մը բաժնուած 6 արագ

՚ի, յաշող արդիւնքով պակուեցաւ։
Ծանօթ ըլլալով յուզիչ ողբերգութիւնը՝ զանց
կ'ընենք մանրամասնութիւնը տալու։ Կը բաւէ
լիերիշել վշտահար հօր մը անէծքին դառնու-
թիւնը և զղացած զաւակիւմը արցունքը մեռած
հօր վշտահար գիշակին վրայ՝ ներումի յոյսով։

Պէտք է ըսել որ աշակերտները, իրենց վրայ թափուած աշխատանքը լիուլի արգարացուցին և կրնան Պէշիքթաշլեաններու կամ Հէքիմեաններուն նախկին Միկիթարեան սաներու՝ արժառաւոր հետեւողներ յայտաբարուիլ իրենց թառերասիրութեամբը ու նուիրումով։ Սիրոզի հանգամանք ունենալով հանդերձ անոնք յաջողութեամբ ներկայացուցին՝ յանձնուած գերերը։ Հաց ի Ռտոքարէն, որուն գերը վարժարանիս լաստակաւոր և արդիւնալից հսկիչ Պր. Պայեան լատարէց իրապէս արուեստագէտի նրբութեամբ, ոչակերտներէն գովեստի արժանի են Ստեփան Նօղոսսեան՝ որ լունանի գժուար ու հոգեբանորէն արդ գերը յաջող կերպով արտայայտեց, Պերճ Հանդերեան՝ որ նմանապէս Ալֆոնսի գժուաւին գերին մէջ բաւական յաջողութիւն ցոյց տուաւ նկատի առնելով իր տարիքին անչափաւասութիւնը։ Դաւիթ Խոջամիրեան՝ Օֆղանի անդուգն ու բուռն նկարագիրը լաւ պահպատ

նեց բեմին վրայ: Շնորհաւորելի են, համեմա-
տութեամբ միւսներուն, նաեւ Վարուժան Պո-
զանեան՝ Վիկուրի գերին մէջ, ինչպէս և Գէորգ
Այանհան՝ Ֆերտինանտի գերին մէջ:

Այս ցնցող ու յուգիչ ողբերգութենէն վերջ
ժողովուրդն սթափեցուցին և ծիծաղեցուցին
երկու երգախառն զաւեշտներ, մին ֆլանսերէն
լեզուով « Le Flageolet magique » և երկրորդը
խալերէն « La scuola del solfeggio », որուն
մանաւանդ զուարթ ու աշխոյժ շեշտը, շատ հա-
ճելի անցաւ հանդիսականներուն և գեղեցիկ փա-
կում մը տուաւ հանդէսին։ Կարելի է ըսել որ
այլեւս Վարժարանիս աշակերտութիւնը, այս-
պիսի երգախառն ներկայացումներու մէջ շահած
է համակրանք մը ժողովուրդին կողմէն, և շա-
տեր կու գան միայն հիասթափութեամբ ուն-
կընդդելու զանոնք, որոնց յաջողութեան մէջ
յայտնի է թէ մեծ արժանիք ունի Վ.Ժ.Իս երա-
ժշտութեան Ուսուցիչ Պր. Գուրգէն Ալեմահ։

Z. W. Z.

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱԿ - ՀԱԼԵՊ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐՎԱՅԱՑՈՒՄՆԵՐ - ՏԱՐԵՎՈՒՏԻՏ ԱՌ-
ԹԻՒ. — Այսիթեարեան Հայրերը ինչպէս այլուր
իրենց դարաւոր ազգանուէր Հաստառութեանց
մէջ՝ հոս Հալէպի իրենց նոր հիմնած վարժա-
րանին մէջ ալ գեղեցիկ զաղափարով մեր զա-
ղութի տղող բարոյական և ուսումնական կըր-
թութեան հետ անբաժան գրած են իրենց ծրա-
գրին մէջ թատերական բեմը. և հարկ է ըստնք
որ այդ բարի սովորոյթը միայն մեր զաւակնե-
րուն համար չէ որ կրթական ազդակ մը կը
դառնայ, այլ նաեւ բոլոր անոնց որ այլեւս հրա-
պուրուած մեր սիրելի Հայրերուն անձնուէր գոր-
ծունէութենէն և շինիչ վարմունքէն՝ հոն կը
փութան և միշտ գոհունակութեամբ կը վերա-
դառնան այդ յարկէն:

Տարւոյս մէջ կրկին վայելքն ունեցանք հոն՝
բեմական ներկայացումներու. առաջինը 1939ի
տարին մուտք առիթով կազմակերպուած, աւելի
քննանեկան և, մուերմիկ ձեռով մը՝ Յոնուար
8-ին, Լատիններու եկեղեցւոյն սրահին մէջ:

ի սկզբան երգուեցան՝ Մլիթմար Աբբահօր քայլերզը « Զարդիր աշխարհն » և չ. Պէտքէրեանի « Կաղանդի յաղերգ »՝ աշակերտներու խրմքերգով. յետոյ Ժ. Աճեմեան, Գէորգ Շահնիեան և Ալեքսան Ազագեան սաները ցուցաբրեցին «Les deux bêgues » գաւեշով որ չափ գուարճացուց ներկայ հասարակութիւնը: Միջանկեալ Վ.

Արուանձտեանցի «Մանուկ օրէս վարդ եմ սիւնէլ» քառաձայն խմբերգէն վերջ՝ լսեցինք «Շաքարավաճառը» սիրուն տրամախօսութիւնը՝ ուսուն գերակատարներն էին Ցարութիւն Օտապաշեան և Վահազն Սարգիսեան:

Ցեսոյ տեղի ունեցաւ «Ծննդեան ծառը և որ-
պիկը» երգախառն կտորը զոր յաջողութեամբ
ներկայացուցին՝ Պ. Պապիկեան, Զ. Ատուրեան,
Լ. Ներսէսեան, Ե. Հալածեան, Տ. Հերքարդեան,
Հ. Տանիապետեան, Վ. Պապօղեան և Հ. Պէր-
պէրեան:

Գ. Մովսէսեանի « Լուցկէվաճառ » մենքը չեն լերջ Ա. Քիւփէլեան և Կ. Գարայեան « Մսաւաճառն և խոհարարը » զաւեշտական զուգերգը ուղին, ապա Հ. Պէրպէրեանի « Գիւղացի գեղեցւունին » և « Մեր տուները չէն մնան » քառաձայն մբերգները և հուսկ « Le Docteur Mabouloff » աւելացը զոր միծ յաջողութեամբ ձեւացուցին՝ Ա. Քիւփէլեան, Յ. Գասարճեան, Վ. Կիւլէսէեան և Թ. Ռապիկեան:

Կ'աւարտենք Ա. մասի մեր համառոտ տեղեկա-
ուուութիւնը Ձերմ խնդակցութեամբ Վարժարա-
ին վաստակաւոր Հայրերուն, երգահան Պրն.
. Պէրպէտեանի և ամբողջ գերասաններուն:

ԳԱՏԵՐԵՐԱԿԴՏՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍ – ԲԱՐԵԿԵՆԴԱԾԻՆ

Фետропւար 19ի Կիրակին էր որ գալձեալ Լա-
խններու Եկեղեցւոյ սրահին մէջ կէսօրէ վերջ
ատերական ներկայացումներ տուաւ քաղաքիս
իշխթարեան վարժարանը՝ ճոխ յայտագրով մը։
Խուռան բազմութեան առջեւ նախ բեմադրուե-
աւ ֆրանսէրէն լեզուով կատակերգութիւն մը
Le Docteur Oscar» մէկ արարով, անսայթաք
ոռզանութեամբ և յաջող խաղարկութեամբ
այս ներկայացուցին՝ Ա. Քիւփէլեան, Ռ. Մի-
հրեան, Յ. Գասարճեան, Թ. Ռսպիկեան, Ա.
Տայիրեան և Փ. Անանեան։

Յաջորդեց «Գիւղական դպրոց մը» երգախառն ատկերը այնքան յաջող և սիրուն եղանակ-էրով համեմուած։ Աշակերտներու գասը կը երկայացնեէին խումբ մը սաներ, իսկ վարժա-ետինիք՝ Ա. Քիւտիէլեան։

Կեղրոնական մեծ կտորը՝ «Թէոդոր Սալհու» ողբերգութիւնն էր, և արարով գրուագ մը մը քրիստոնէութեան նախկին շրջանէն հեղիսկութեան է. Մենաս Տառեկանէ:

Նահատակ թէովորի դերը կատարեց Փ. Աճէշլան շնորհալի և ազնուական խաղարկութեամբ, ոկ անոր հօր՝ Սուրէն իշխանինը՝ Կ. Գարայեան, ում ու Խրոխտ՝ ինչպէս կը պահանջուէր։ Յա-